

ԲԱՆԱՄՏԵՂՄԱԿԱՆ

ՀԱՐԱՍՔ

Դուն երգն էիր ընտանի, նին իմ մանուկ օրերուն,
Աղօթք մը լուռ, հոգեբուխ, իմ ափերուն մէջ պարման.
Յեսոյ եղար կոյս մը դուն, որուն հեռուէն կ'ըղձայի,
Եղար Աստուածն երազիս, պարզեւատու մը հարուս...:

Ամենուրեք կարելին էիր սրդուն տեսլապատ.
Մէկ-մէկ պարզել գիտէիր դուն բարդոյցներն հոգիի.
Դուն գիտերներն՝ Յիսուսին էիր ճակատն ակօսուած,
Եւ առտուները՝ ժըպտուն, յոյսի երես մը բարի...:

Յեսոյ ամբողջ միազգոյն դարձար գետին մը ճերմակ,
Ուրկէ աննոգ բալելէն եղայ տոկուն, բայց եւ կոյր...
Նուրջըս ամբողջ՝ աւերակ, նոն ուր պալատ մ'էր երէկ.

Ու չեմ կրնար նին աղօթքն ես ափերուս մէջ գրկել.
Աւերակէն այս լուրած, ոչ իսկ բռչուն մը կ'անցնի.
Նոն զանգակներն երբ զարնեն, ոչ ո՛վ կ'երթայ աղօթքի...:

1943 Դեկտեմբեր

Ա.ՆԵԼ

ՈՒՐԵՄՆ ՏԷՇ, ԱԼ ԻՆՉՈՒ...

Ուրեմըն ՏէՇ, ալ ինչո՞ւ, կեանքըս ապրիլ յամառիմ,
Պարպըւած եմ երբ Քեզմէ, եւ չեմ ըզզար որ Հոգիդ
Աննառապէս զար իջնէր մինչեւ արմատն իմ հոգւոյն,
Ու չըլլայինք իրարու, օսարի պէս, օսար տուն...:

Եւ ինչո՞ւ, ՏէՇ, անձկուրեամբ ես կը լեցուիմ այս գիւեր,
Երբ ընտանի հոգիներ, կուզան նիմա իմ առջեւ
Մեր երազի օրերէն, անձաւներէն պապէնի,
Որոնց սիրու բնակարան էր Քու Հոգւոյդ սրբենի...:

Բայց, Աստուած իմ, սա հոգին, որ ամէն օր կը բացուի,
Երբ Դուն չըկաս, ալ ինչո՞ւ կեանքը ապրիլ յամառի:

Դեկտ. 1943, Անդրիլիս

Ա.ՇՏԵՓԱՆ